ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 3457

ՈՒՐԲԱԹ 15 ԱՊՐԻԼ 1883

Ն. Տ. 27 ԱՊՐԻԼ

ՄԱՄՐԱՍ

ԼՐԱԳԻՐ

ՊԱՅՄԱՆԻ

Տարեկան գին Կ. Պոլսոյ համար 10 Մէճիտ
» » Գաւառաց » 12 »
Վեցամսեայ » Կ. Պոլսոյ » 5 1/2 »
» » Գաւառաց » 6 1/2 »
Օտար թղթատարով ղրկուած 2 1/2 լիրա
Ցանուցման տողը մէկ անգամի համար 3 ղրշ
երկու անգամի համար 2 ղրշ է. աւելի անգամներու համար զատ սակարկութիւն կը լինի

30 ՓԱՐԱԶ

ՀԱՆԱՊԱՋՕՐԵԱՑ

30 ՓԱՐԱԶ

ՊԱՅՄԱՆԻ

Դուրս գնացած լրագրի Նախքը
խմբագրութեան վրայ
Լրագրոյս վերաբերեալ իցէ
գրութիւն խմբագիր—
Կ. Պոլիս Բիզա փաչա արքեսը
թիւ 33 Մասխի գրասեն.
Ձանրու ծախքը չվճարուած նամակ չընդունուիր։
Զտպուած նամակ, յօդուած, եւայլն եւ չեն տրուիր։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Խառն. — Հեռագրական. — Ազգային լուրեր. — Քաղաքական տեսութիւն. — Տեղեկագիր Լոնտոնի Տիգրինի. — Ազգային եւ տեղական վիճակ Բաղչոյ գաւառին. Թերմօն Մասխի։

Կ. ՊՈԼԻՍ 15 ԱՊՐԻԼ

ԽԱՌՆ ԼՈՒՐԵՐ

Պարսից Շահը Շիրի խուրշիտի պատուանշանին մեծ ժապաւէնը ղրկեց Վանայ կուսակալ Հասան փաշային և կայսերական 4րդ զօրաբանակի 3րդ զօրաբաժնին հրամանատար Զէրբէզ Մուսա փաշային։

Մայրաքաղաքիս Աւստրիական դեսպան Պ. Քալիչէ և Իտալական դեսպանատան գործակատար Քոլլապիանոյ կոմսն երէկ Բ. Դուռն երթալով տեսակցեցան Մեծ Եպարքոս Բարձ. Սայիտ փաշային և արտաքին գործոց նախարար Արիֆի փաշային հետ։

Ազգերթայզը լրագիրը կը ծանուցանէ թէ Բ. Դուռն Եւրոպա երթալու համար Արեւելեան Ռումելիի կուսակալ Ալէքոյ փաշայի խնդրած արտօնութիւնը տուեր է։ Ալէքոյ փաշա՝ առանց Պոլիս դալու՝ Պուրկազ-Վառնայի ճանբով ուղղակի Վիէննա և անտի փարիզ պիտի երթայ, և Արեւելեան Ռումելիի կուսակալութեան ընդհ. քարտուղար Պ. Քրիսթովիչ՝ կազմական օրինաց համեմատ առժամեայ կուսակալի պաշտօն պիտի վարէ եղեր։

Սթամպուլ լրագիրը կ'ըսէ թէ չորեքշաբթի օրը Բերայի և Պոլսոյ քաղաքական ակմբոց մէջ զրոյց կը պտըտէր թէ Ֆրանսական դեսպանը Լիբանանու խնդրոյն պատճառաւ Բ. Դրան հետ յարաբերութիւնները խզեր էր։ Սակայն այս երկիւղալի զրոյցներն անհիմն են։ Ֆրանսական դեսպանատան և Բ. Դրան միջեւ յարաբերութիւնք լաւ են։ Ֆրանսական դեսպանը մինչեւ երէկ իրիկուն այս խնդրոյ վրայ որ և է զեկուցում մը չէր ըրած Բ. Դրան։ Երեքշաբթի իրիկուն կայսերական դիւանէն Բ. Դուռը ղրկուած հրամանագիր մը նախարարութեան կը թողուր ընտրել այն հինգ ընտրելեաց մին, որոց յանկն անցեալ կիրակի օրը կայսերական պալատը ղրկուած էր։ Էքսբրէս կ'ըսէ թէ Բ. Դուռը սոյն ընտրելեաց անուններն այրուբենական կարգաւ մի առ մի դեսպանաց պիտի ներկայէ, և անոնց կարծիքն իմանալէ յետոյ պաշտօնապէս ի խորհուրդ պիտի հրաւիրէ դեսպաններըն։ Հինգ ընտրելեաց անուններն են՝ Ցանիչ էֆէնտի, Նարի պէյ, Սաղըզ Յովհաննէս էֆէնտի, Բերթէվ էֆէնտի և Վասա էֆէնտի։ Արդէն արտաքին գործոց նախարարը Ցանիչ էֆէնտիի ընտրութիւնը դեսպանաց ներկայեր է։

Բ. Դուռը ծանուցագրով մը հրաւիրեց Արեւելեան Ռումելիի կուսակալ Ալէքոյ փաշան, որպէս զի կայսերական կառավարութեան վճարուելիք տարեկան հարկէն զեղչուած 60,000 ոսկին եղմնացոյցին մէջ մտցունէ։ Արեւելեան Ռումելիի մնայուն յանձնախումբը՝ Բ. Դրան ծանուցագրին վրայ խորհրդակցելով մերժեց զայս առաջարկ յայտարարելով թէ չէր կրնար դաւառական ժողովոյ մէկ որոշումը չընդունիլ, զոր կազմական օրինաց համաձայն ըրած էր։

Վերջին օրերս զրոյց եղնելով թէ Միտհաթ փաշա ծանրապէս հիւանդացեր է Թայիֆի մէջ, Բ. Դուռն հեռագիր մ'ուղղեց Թայիֆի կառավարչին, և տեղեկութիւն ուզեց Միտհաթ փաշայի և ընկերաց առողջական վիճակին վրայ։

Թայիֆի կառավարիչը տեղեկագրով մը պատասխանեց թէ Պուտական բանտարկեալք քաղաքողջ վիճակի մէջ կը գտնուին։ Ի բաց առեալ Նուրի փաշա, որ հիւանդ էր։

Ելմտական նախարարութիւնն երէկ Բ. Դրան պաշտօնատարաց մօտ ամանանները վճարել սկսաւ։

Մուտանեայէն Պրուսա չինուած կիսկատար երկաթուղին աւարտելու և բանեցնելու արտօնութիւն խնդրող ընկերութեան առաջարկը նկատողութեան առնուած լինելով, կը յայտնուի որ հարկ եղած կայսերական հրամանագիրն եղնէ ի մօտոյ։ Ցիշեալ ընկերութիւնն առաջարկած է նաեւ Պոլսոյ, Մուտանեայի և Կէմլիկի միջեւ շոգենաւ բանեցնել։

Կարինէն ապրիլ 14 թուով հեռագիրը կը գրեն Սթամպուլ լրագրին։ «Բանտարկեալ Հայոց քընութիւնն երկու ամիս ի վեր դադրած էր, որովհետեւ Նախաքննիչ դատաւորն և ընդհ. դատախազն իրենց կարծիքը դեռ չյայտնած՝ գործը դատական վարչութեան ձեռքէն առնուելով վարչական իշխանութեան յանձնուած էր։ Այս փոփոխութիւնն յայնժամ յոյս տուած էր որ բանտարկեալք ազատ պիտի թողուին, և արդարեւ, քանի որ դատական վարչութիւնն, այսինքն օրէնքը բանտարկելոց վիճակին վերայ որ և է վնաս չէր տուած, Բ. Դրան մօտ Հայոց Պատրիարքարանի միջնորդութիւնը կրնար նպաստաւոր արդիւնք մ'ունենալ։ Այժմ գործն ուրիշ կերպարանք առած է. նորէն դատական իշխանութեան յանձնելով, քննութիւնը վերատին սկսած է։ Բանտարկելոց մին, որ ազատ թողուած էր, մանրախոյզ հարցաքննութիւնէ մը յետոյ նորէն բանտարկեցաւ։ Հետեւապէս Նախաքննիչ դատաւորն և ընդհ. դատախազն իրենց կարծիքը յայտնելէ յետոյ, գործն ամբաստանութեան ատենին պիտի յանձնուի։ Երբ այս օրինական ձեւակերպութիւնք լրանան, տարակոյս չկայ թէ հարցաքննութեան թուղթերն և այլ պաշտօնական գրութիւնք դատարանը պիտի ղրկուին։ Կ'ըսուի թէ Բ. Դրան հրամանն է որ կարնոյ կուսակալն որոշեց այս գործէն ետ քաշուիլ և դատական իշխանութեան յանձնել, որ միակ ձեռնհասն է այսպիսի պարագայից մէջ։»

Իսթէրն Էքսբրէս կ'ըսէ թէ կարինէն եկած լուրերը մաց այնպիսի վիճակ մը կը ծանուցանեն, որ բոլորովին քաջալերական չէ։ Դիմաւորին է, կը յարէ, այդ դաւառէն եկած հակասական լրոց մէջէն ճշմարտութիւնն ի վեր հանելը, բայց յայտնի է թէ Բ. Դրան չահուն հակառակ աղդեցութիւնք ի գործ կը դրուին։

Վաղբթ կ'ըսէ թէ Շիրքէթի խայրիէի չոգենաւական ընկերութեան արտօնագիրը կը տրամադրէ որ ընկերութիւնն իւր հաստատէն տարուէ տարի որշեալ գումար մը տայ քաղաքապետութեան։ Սակայն Շիրքէթի խայրիէի ընկերութիւնն իւր հիմնադրութենէն մինչեւ ցայսօր բան մը վճարած չը լինելով, քաղաքապետութիւնը դատ բացած էր անոր դէմ։ Այժմ՝ քաղաքապետութիւնը դատը շահած լինելով, դատական նախարարութիւնն՝ յանուն քաղաքապետութեան՝ երէկուընէ սկսեալ արդելքի տակ դրեր է Իսկիւտար բանող շոգենաւուց հասոյթը։

Կ'ըսուի թէ Սէլեան էֆէնտի Ատանայի կուսակալութեան առեւտրական ատենին նախագահ անուանած է։

Արտաքին գործոց նախարարը Քարանթինայի սակադնոց նկատմամբ ծանուցագիր մը կը պատրաստէ ի պատասխանի այն ծանուցագրերին՝ զոր դեսպանք ապրիլ 7 թուով մատուցին Բ. Դրան։ Ցիշեալ ծանուցագիրն այսօր կամ վաղը պիտի ղրկուի։

Իսթէրն Էքսբրէս կ'ըսէ թէ Ռումելիի երկաթուղեաց միացման ծրագրին ընդունելին յուզում պատճառեր է Անգլիոյ առեւտրական ակմբոց մէջ։ Ռումելիի երկաթուղեաց միացումը մեծապէս նպաստաւոր է Աւստրիոյ և Գերմանիոյ վաճառականութեան, բայց Անգլիոյ վաճառականութեան վնասակար։ Սակայն, քանի որ ընդհանուր շահուց նկատումներ մտած են խնդրոյն մէջ, Անգլիա գանդատելու իրաւունք չկրնար ունենալ։

Երէկ ժամ 3 1/2ին միջոցները մայրաքաղաքիս նաւահանգստին մէջ երկու անգլիական շոգենաւ իրար զարնուեցան։ Անգլիական Ռիւնթրոբ շոգենաւն, որ ցորեն բեռցած Իպրայիլէն կուգար, Գալաթայի առջեւ երկաթ նետեց, բայց չկրնալով բռնել տալ, ջուրը ուռնանքէն քշուեցաւ և գնաց Թրիկէնա անուն անգլիական շոգենաւին վրայ բնեալ։ Ռիւնթրոբ շոգենաւին կողերը խորտակելով ըսկսաւ ջուր առնուլ, և անշուշտ պիտի ընկղմէր, եթէ նաւապետը՝ շոգենաւը քալեցնելով Հարէմ խոկէսիի առջեւ խրեցնել չփութար։ Թրիկէնա շոգենաւին կրած վնասը մեծ է։

Արդէն ծանուցինք թէ Զմիւռնիոյ նաւահանգստին մէջ Մէսաժըրիի ընկերութեան Ալֆէ շոգենաւը Գերմանական Մէքսիկոյ անուն շոգենաւին զարնուելով, այս վերջինը մեծապէս վնասուած էր։ Թէև Գերմանական շոգենաւին կրած վնասն 1,000 ոսկի կը հաշուէր, սակայն երկու ընկերութիւնք բարեկամական կարգադրութիւն մ'ըրին, որուն համեմատ Մէսաժըրիի ընկերութիւնը 10,000 ֆրանք պիտի վճարէ, ինչպէս նաեւ նորոգութեան սեւած միջոցին օրական 30 Անգլ. ոսկի տուգանք։

Թերճէմանի Հագիգաթ կը ծանուցանէ թէ Սապիթ էֆէնտի անուն թուրք մը Պերութի մէջ թուղթի գործարան մը հաստատեր է, որուն արտադրած թուղթերը թէ՛ ընտրութեան և թէ՛ ամանութեան կողմէ կը գերազանցեն եղեր Եւրոպայէն եկած թուղթերը։ Բ. Դուռն կառավարական պաշտօնատանց մէջ գործածուած թուղթն յիշեալ գործարանէն առնլու համար բանակցութեան մտեր է Սապիթ էֆէնտիի հետ։

Երէկ գիշեր բանի մը չարագործք Էյոպի Պահարիէ ճամբէսի կոչուած թաղը թուրքի մը տունը բռնկցուցին, բայց բարեբաղդաբար տեսնուելով՝ հրդեհին առաջքն առնուեցաւ։

Տէրքոսի ջուրը բերա բերելու ճանբուն վրայ աշխատող գործաւորաց երկուքը նախընթաց օրն հոգեկոյտի մը ներքեւ մնալով, մին անմիջապէս մեռաւ և միւսը ծանրապէս վիրաւորեցաւ։

Արդէն քանիցս դատապարտութիւն կրող Բանայի անուն յոյն չարագործ մը, որ Բերայի Եղու Համամ թաղը կը բնակէր, վերջին օրերս իւր հայրն սպաննելու փորձ կը փորձէ. բարեբաղդաբար տանուտէրը թող չտալով՝ ոստիկանութեան իմաց կուտայ. ոստիկանք հասնելով բռնել կուզեն չարագործն, որ ձեռքն ածելի մը բռնած ոստիկանաց վրայ կը յարձակի և անոնցմէ միոյն մէջքէն սուինը կորզելով թէեւ ինքզինք կը պաշտպանէ, բայց վերջապէս կը ձերբակալուի առանց արիւնհեղութեան։

Պ. Թէատոր Մավրոքորտաթոյ չորս տարի շարունակ 150 ական ոսկի տալ խոստացաւ Բերայի ցուցնայ Սկլոդոսին, որպէս զի ցուցնայ վանքերուն մէջ գտնուած ձեռագրերն ընդօրինակել տալով հրատարակէ։

Երեքշաբթի օրը Ղալաթիոյ Թրամվայի կառքը 8–10 տարեկան Հրեայ աղայ մը կոխոտելով ոտքերը ճմլեց։ Կառապանն անմիջապէս ձերբակալեցաւ. բայց տղուն կեանքը վտանգի մէջ է։

Փաստաբան Պ. Քիլիֆիոնի բարտուղարն Պ. Տիւրոնի՝ չորեքշաբթի առաւօտ Անգլիական հիւպատոսարանին առջեւէն անցած միջոցին, յանկարծ երկու մարդ վրան յարձակեցան։ Բարեբաղդաբար Պ. Տիւրոնի, որ կը թուի թէ յարձակումէ մը կասկածելու պատճառներ ունեցած էր, քովը ըլլալով մ'ունէր, որով ոչ միայն կրցաւ ինքզինք պաշտպանել, այլ և անցորդաց ումանց օգնութեամբ բռնեց յարձակողներն և Ղալաթիոյ ոստիկանութեան յանձնեց։ Բերայի լրագիրք հետեւեալ կերպիս կը պատմեն այս յարձակման պատճառն. — Այսպէս քանի մ'ամիս առաջ «Սիթի օվ Լընտըն Ֆայր Ինսիուրենս Քոմբանի» անուն ապահովագրական ընկերութիւնն իւր Կ. Պոլսոյ գործակատար Պ. Քրաուֆորտի ձեռամբ Բերայի Լէհ կոչուած փողոցին մէջ տուն մը կ'ապահովագրէ 3000 ոսկւոյ փոխարէն։ Բիչ ժամանակէն յետոյ Պ. Քրաուֆորտ գործի համար մայրաքաղաքէս մեկնելով, Պ. Քիլիֆոնն իւր տեղ փոխանորդ կը դնէ։ Այս միջոցիս Բերայի Լէհ փողոցն հրդեհ պատահելով, ապահովագրեալ տունը կ'այրի։ Ցանուտէրն, որ Օսմ. հպատակ Յոյն մ'է, 3000 ոսկւոյ դումարը կը պահանջէ յիշեալ ապահովագրական ընկերութենէն։ Ընկերութիւնը կասկածներ յայտնելով չուզեր վճարել և ասկէ դատ մը կը բացուի։ Գործը դատարանին առջեւ երթալէ առաջ և յետոյ Պ. Քիլիֆոնի և Պ. Տիւրոնի քանիցս սպառնալիք եղած էր որ եթէ գործը բարեկամաբար չկարգադրէին, իրենց դէմ յարձակում պիտի լինէր. և ահա այս էր չորեքշաբթի առաւօտ յարձակումը։

ՀԵՌԱԳՐԵՐ

Լոնտրա 25 ապրիլ.

Այս առաւօտ Թայմզ կըսէ. «Մեծ տէրութեանց դեսպաններն՝ իրենց կառավարութիւններէն եկած հրահանգաց համեմատ՝ երէկ Գանուբի դաշնագիրն ընտրագրեցին։ Տէրութիւնք՝ Գանուբի յանձնախմբին պաշտօնավարութեան երկարելուն հաւանութիւն տուին մինչեւ ցվաւերացումն դաշնագրին»

Սթանտարտ լրագիրը կըսէ «Տէրութիւնք համաձայնեցան որ Դանուբի Եւրոպական նախորդ յանձնախմբին մէկ առժամեայ մասնախումբն ընթացիկ գործոց զբաղի մինչեւ որ նոր դաշնագրին վաւերացման եւ Ռումանիոյ հետ համաձայնութեան համար որոշեալ վեց ամսուան պայմանաժամը լրանայ։

Աթէնք 25 ապրիլ.

Տանիմարքայի դահաժառանգ իշխանն եւ իւր ընտանիքն այսօր մեկնեցան։ Հելլենաց թագաւորն իւր թիկնապահաց հետ անոնց ընկերացաւ մինչեւ ի Կորնթոս։

Լոնտրա 25 ապրիլ.

Տելի Նիւզ լրագիրն ապրիլ 25 թուով Քալաքարէն (Խարթում մօտ կը գտնուի) քաջուած հեռագիր մը կը հրատարակէ ծանուցանող թէ Սուսանի ապստամբք՝ Տուլնէի (՞) վրայ յարձակեր բայց ետ մղուեր են։ Նոյն հեռագրին խօսքին նայելով, Հիքս զօրավարը Նեղոսի կողմէն ապստամբաց վրայ յարձակելու կը պատրաստուէր, մինչդեռ Սիւլէյման փաշա ալ զիմացի կողմէն անոնց վրայ պիտի յարձակի։

Աթէնք 25 ապրիլ.

Բեղրպուրկէն եկած լուրեր կը հաստատեն թէ Վատիկանի եւ Ռուսիոյ կառավարութեան միջեւ յարաբերութիւնք յոյժ բարեկամական եղած են։ Պապը ներկայացուցչի պիտի ուղեւորեցնէ Պետերբուրգի հանդիսին մէջ։

Աթէնք, 25 ապրիլ.

Թագուհին Մայիս 6ին Մոսկուա պիտի երթայ եւ հաւանականաբար Կ. Պոլսէն պիտի անցնի։

Պուլղարիոյ իշխանը մայիս 2ին հոս կ'սպասուի, որոյ ընդունելութեան համար մեծ պատրաստութիւնք կը լինին։

Պ. Սպրոքհոֆ Գերմանիոյ կողմէ վերջնապէս պատուիրակ նշանակուած է Զարին թագաւորութեան հանդէսին ներկայ գտնուելու համար։ Երեք բարձրաստիճան սպայք պիտի երթանեսոր հետ։

Նափա, 25 ապրիլ.

Պուլղարիոյ իշխանն իւր եղբօր եւ ուղեկցաց հետ բարեյաջող ուղեւորութիւնէ մը յետոյ այսօր Նափա հասաւ եւ այս իրիկուն Երուսաղէմ պիտի երթայ։

Փարիզ, 25 ապրիլ.

Ծերակոյտը վաղը վիճաբանութեան պիտի ենթարկէ արժեթղթոց փոփոխման ծրագիրն, զոր երեսփոխանական ժողովն ընդունած էր։

Գահիրէ, 25 ապրիլ.

Եգիպտական մամուլը բուռն լեզուով կը քննադատէ լորտ Տըֆերինի տեղեկագիրը։

Լոնտրա 26 ապրիլ.

Երեսփոխանական ժողովոյ մէջ արտաքին գործոց նախարարի խորհրդական Լորտ Ֆիթ-Մորիս՝ հարցման մը պատասխանելով ըսաւ թէ Անգլիական կառավարութիւնն Լիրանանու կառավարչութեան համար ոչ մի ընտրելի կը պաշտպանէ մասնաւորապէս, եւ թէ Բ. Դրան առաջարկած ընտրելիներուն իրաքանչիւրին արժանիքը քննելու որոշեալ է, եթէ վեհ. Սուլթանը Բիւսթէմ փաշայի պաշտօնն ետ առնու։ Ուրիշ հարցման մ'ալ պատասխանելով ըսաւ թէ Եգիպտական կառավարութիւնն սկզբամբ որոշած է խորհունկցընել Ալէքսանդրիոյ նահանգապետի բերանը։ Երեսփոխան մը հարցնելով կառավարութեան թէ Գերմանիոյ, Աւստրիոյ եւ Իտալիոյ միջեւ իրօք նիզակցութեան դաշնագիր մը կնքուած է. Պ. Կլատսթոն պատասխանեց թէ ինք չգիտեր որ որ այդ երեք պետութեանց միջեւ դաշնագիր կամ պայմանագիր մը կնքուած լինի։

Փարիզ 26 ապրիլ.

Ծերակոյտն արժեթղթոց փոփոխման ծրագիրը քուէարկեց։

Երեսփոխանական ժողովոյ մէջ կառավարութիւնը Թունքին զրկուելիք զօրաց համար 5 միլիոնի վարկ մը խնդրեց։

Լոնտրա 27 ապրիլ.

Եգիպտոսի անգլիական ընդհ. հիւպատոս Սըր Է. Մալէթ Գրիւսէլի անգլիական դեսպան անուանեցաւ եւ երկու ամսէն պիտի մեկնի Եգիպտոսէն։ Սըր Ա. Քոլվին Գահիրէ պիտի վերադառնայ։ Այս աւուր Թայմզ կ'ըսէ. կը հաւատան թէ Ռումանիա եթէ վերջնապէս չուզէ ընդունիլ Դանուբի դաշնագիրն, ստորագրող տերութիւնք դաշնագրին գործադրութեան վրայ հրաւիրելու գործն ուրիշ տերութեան մը պիտի յանձնեն։

ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Չորեքշաբթի օրը կայսերական պալատէն յատուկ պաշտօնէի մը ձեռամբ գիր մ'եկաւ Ս. Պատրիարք Հօր, յայտնող թէ Օրթագիւղի ծանուցեալ տունը Վեհ. Սուլթանին կողմէ Ն. Սրբազնութեան շնորհուած է։ Այս գրոյն հետ զըրկուած էին նաեւ յիշեալ տան կալուածագրերը։

Ս. Պատրիարք Հայրն անմիջապէս շնորհակալութեան գիր մը գրեց, խնդրելով որ իւր երախտագիտութեան հաւատիքն անձամբ Ն. Կ. Վեհափառութեան դահոյից առջեւ դնելու արտօնութիւն շնորհուի իրեն։

Կաթողիկոսական ցանձնախմբի կազմութիւնը լրացաւ։ Կ. Ս. Իսթիւճեան 28 և Եուսուֆեան Տիգրան էֆ. 16 քուէ ստացած էին։ Մայր Դիւանը՝ Ս. Պատրիարք Հօր հետ համաձայնութեամբ որոշեց առաջինն օրինաւորապէս ընտրեալ համարիլ. հետեւաբար, ցանձնախումբը սապէս կազմուած է.

Եպիսկոպոսք. — Գեր. Խորէն Եպիսկոպոս Նար Պէյ, Մատթէոս Եպիսկոպոս Իզմիրլեան և Տ. Յովհաննէս Աշէրեանք. — Վսեմ. Սերվիչէն էֆէնտի. Մեծ. Մարկոս էֆէնտի Աղարէգեան, Ստեփան էֆէնտի Փափազեան և Կ. Ս. Իսթիւճեան։

Չորեքշաբթի օրը կրօնական և խառն ժողովները նիստ չբրին։ Քաղաքական ժողովն ալ կարեւոր գործերով չզբաղեցաւ։ Այլազեան Պ. Աբրահամի կրթական առաքելութեան գործը քննելու համար յանձնախումբ մը կարգեց, որուն անդամք են Յովսէփ Վ. Այվազեան, Գէորգ էֆ. Գըլըճճեան և Քրիստոսատուր էֆ. Ղազարոսեան։

Քաղաքական ժողովը նաեւ երեքնկալի Քաղաքական ժողովոյն, Ակնայ Ընդհանուր ժողովոյն և Պալըքէսիրի Ընդհանուր և Քաղաքական ժողովոց ընտրութիւնները վաւերացուց։

Տնտեսական խորհուրդը չորեքշաբթի օր նիստ ըրաւ Ազգ. Պատրիարքարանի մէջ։

Գարբիել էֆէնտի Նորատունկեան իւր նոր ստացած կառավարական պաշտօնին ծանրութեան պատճառաւ Ատենապետութենէ հրաժարական տուած և իրը պատուոյ անդամ միայն մնալու խնդիր ըրած լինելով, Տնտեսական խորհուրդը Նորատունկեան էֆէնտիի սոյն առաջարկութիւնը ժամանակի մը համար ընդունեց։

Տնտեսական խորհուրդն Ալէքսարի շինութեան պայմանագրին մէջ Բերայի թաղ. խորհրդոյ կողմանէ առաջարկեալ ինչ ինչ փոփոխութիւններն ընդունելով, զայն վաւերացուց, և շինութեան ուրուագիծը մնելով հաւանութիւն տուաւ։

Տնտեսական խորհուրդն իւր հնգամեայ պաշտօնավարութենէն ի վեր Պատրիարքարանի պաշտօնէից անվճար ամսականներն, այսինքն դեկտեմբերէն սկսեալ մինչեւ ապրիլի վերջն ամբողջապէս վճարեց, և որոշեց այսուհետեւ ալ կանոնաւորապէս վճարել ամեն ամիս։ Իսկ պաշտօնէից հին (դեկտեմբերէ առաջ) պարտքերը մաս առ մաս վճարելու տնօրէնութիւն տուաւ։

ԱՎՈՒՆ

ԴՈԿՈՒՄԵՆՏԱՅԻ

Ղեկավարելով Ազգային Ժողովի նախագահ Ս. Ալիխանյանի հրամանագրերով հրապարակված Ազգային Ժողովի ընտրությունների մասին կանոնագրքի 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի, 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի, 26-ի, 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, 31-ի, 32-ի, 33-ի, 34-ի, 35-ի, 36-ի, 37-ի, 38-ի, 39-ի, 40-ի, 41-ի, 42-ի, 43-ի, 44-ի, 45-ի, 46-ի, 47-ի, 48-ի,

ԴԱՀԱՊԱՇՏՈՒՄ

ՎԱՅՐԵՏ ԺԵՆՈՒ

(24)

ՎՈՎՈՂՈՒ ԴՈՒԼԱԳԻ

— Ես ոչ, ինչպես ասացի, ոչ մի գաղտնիք չունեմ։ Ինչպես ասացի, ամուսնացել եմ։ Ամուսինս ...

ԲԻԹԵՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՅԵՐԵՆ — (ՍԿՍԱԼ 1 Հոկտ. 1881 ՄԻՆՉԵՎ ԴԵՊ ԴԱՇՏԵՐԵՆ-ԵՐԵՎԱՆ)

ԴՈՊՉԼՈՎՈՒ



ՀԱՅԿԱՆՈՒԹԻՒՆ

Ա Ս Ո Ս

ՀՈՅԵՐԵՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԶԱՐԿԱՎԱՆԴԵՍԻ

Հրատարակեալ Ազգային Ս. Ժողովոյ Հրամանաւ

Ի Տպարանի Հայոց Հանրապետութեան

Գնեցին Ս. Ներսէս Աղա Մելիքեան եւ Ս. Գրիգոր Աղա Գրիգորեան

1883 թուականին

Գինն՝ 1 ռուբլի

Կ. Պոլիս

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԶԱՐԿԱՎԱՆԴԵՍԻ

ՏՈՒՆԴՍՈՆ

ՀԱՅԿԱՆՈՒԹԻՒՆ ՎԵՑԻՈՒ ԴԱՇՆՈՒԹԻՒՆ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԶԱՐԿԱՎԱՆԴԵՍԻ

ՀԱՅԿԱՆՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱՆՈՒԹԻՒՆ ՎԵՑԻՈՒ ԴԱՇՆՈՒԹԻՒՆ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԶԱՐԿԱՎԱՆԴԵՍԻ

ՏՈՒՆԴՍՈՆ

ՀԱՅԿԱՆՈՒԹԻՒՆ ՎԵՑԻՈՒ ԴԱՇՆՈՒԹԻՒՆ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԶԱՐԿԱՎԱՆԴԵՍԻ

ԲՈՒԼՈՒՐ



ՀԱՅԿԱՆՈՒԹԻՒՆ ՎԵՑԻՈՒ ԴԱՇՆՈՒԹԻՒՆ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԶԱՐԿԱՎԱՆԴԵՍԻ

ԲՈՒԼՈՒՐ

ՀԱՅԿԱՆՈՒԹԻՒՆ ՎԵՑԻՈՒ ԴԱՇՆՈՒԹԻՒՆ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԶԱՐԿԱՎԱՆԴԵՍԻ

ՏՈՒՆԴՍՈՆ

ՀԱՅԿԱՆՈՒԹԻՒՆ ՎԵՑԻՈՒ ԴԱՇՆՈՒԹԻՒՆ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԶԱՐԿԱՎԱՆԴԵՍԻ

ՀՈՍԱՔԱՐ



ՀԱՅԿԱՆՈՒԹԻՒՆ ՎԵՑԻՈՒ ԴԱՇՆՈՒԹԻՒՆ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԶԱՐԿԱՎԱՆԴԵՍԻ

ՏՈՒՆԴՍՈՆ

ՀԱՅԿԱՆՈՒԹԻՒՆ ՎԵՑԻՈՒ ԴԱՇՆՈՒԹԻՒՆ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԶԱՐԿԱՎԱՆԴԵՍԻ

ՀՈՍԱՔԱՐ

ՀԱՅԿԱՆՈՒԹԻՒՆ ՎԵՑԻՈՒ ԴԱՇՆՈՒԹԻՒՆ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԶԱՐԿԱՎԱՆԴԵՍԻ

ՀՈՍԱՔԱ